

ՇԱՐԺԱՆԿԱՐ

ԺՊԻՏՆԵՐ

Գարուն...: Բիւրեղացած կայլախներ կուտայ ապահով ու կո ժպափ ասապեր:

... Մեծ խորդով ովը ծլարձակումին կը սարսաւց հաղը, կը շարասան անտառները: Քարերաւն ատկէն խարսաւմը միջասներու, խոտերուն մէջ հավաերգութիւնները ոսկի ճճիներու: Կենդանիները կը սբարասաստին կեանք սով, խայտանքը կեանքին կը դզրրդայ կողերու մէջ: Բնութիւնը, հարշագեղ վայելքներով լեցուն, ասուապանքով բեղուն, հրճուանքի ու ցաւի, մանտան ու կեանքի մէջ ներդաշնակութիւնը վարող բնութիւնը, կը ժպափ՝ մշտչէ վերաբերուն ծուէն նետած ծորերան խարը:

... Բլրին կուշոէն, հին դզեակին պատերուն ձեզբուածներէն, ծովիներ գլուխնին դուրս կը հանեն հետաքրքիր, անոնց ստորոտը, աստակը՝ նորսուած կորիւածով, կոտորյա մետաքուր երկնքին՝ վէտիւատուն ջուրին մէջ: Լայնեցը կանաչ գլխարկին տակ, որտես երբեմն կարկուափ հատիկ մը կուգայ բաղախի անդիւրէն, մանուշակը կը ժպափ ամշկոտ, պարմանիէն նշանաւած բլալուն:

... Գետին եղերքէն, մասապ աղջիկը՝ գրերաւն պայտասակը թեւին տոկ, պարտէնէրէն հեշտանքի արտաքտրաւմներ: Անծանոթ յոյզեր սրանին մէջ, շրմէները հովին գուտանքներէն տոշրուն, համբոյներ ծոծրակին, ձեռքէն կը թողու սրայուակը, Գրգերը ցիր սակաւ աղջիկը աղջիկը անսպատկառուն շառագնած, կուսութեան յետամնաց ցոլք մը աչքերուն խորը ծարիքներուն ետեւէն, (անմեղութեան մօրմոք մը թերեւս,) մասերը վեռառաւած վարդի մը վրայ. գէմը ծերուկ մը ճագատ, հակառակ հագուստ կապտասի մէկասակից ճիգերուն՝ կորաքամակը սարբներու բարբարասութեան տակ. առջեւը գաւաթ մը առօրետենէրէն զգլիսած, ցանկութեամբ շուայորէն կը ժպափ: ԱՌ. ամբողջ նողինքը այդ ժպափին:

... Խօթ բ-Տամի ձակատին մեծ վարդակին, բիւրաւոր սարբերու, հրեշտականէրու, մարտիրանէրուն արձաններուն վրայ՝ գարերու լնիւացքին գորշ հարուած ամասինը միամիտ՝ կը ժպափ

ծնրացած, պասմուկան անցքերու յիշաստակվը բեռնաւոր, պարը չարաձնի ճպագալիթներու: Ներսը՝ ողբը երգեհներու, մութիսրքին հարգաբարտնութիւններուն մօտէն, կուրուագութիւններուն դիմասասուերները, սպիտակ ու անսպատառ, Յիսուսին եւ իս առաքեալներուն, զիմասաւերներ իրենց մէջ կեդրմացացած ճշմարտութիւնն ու երազը, լսյուը ճշմարտութեան եւ բանասանեղծութիւնը երազին: Մարմար ասաբձաններուն սարբար, կմնակը պատմին, կոյր մուրացիկը չոմերոսի գլխով, յաւերժ ական մարացիկը, նիացումի նշանը մը գէմքին, մարգկութեան հաւասարապէս գթացող արեւին կը ժպափ, կը ժպափ լրյամն զար չի տեսներ:

... Ժիարը նազ-պամին: Պուլօնի մնաւաը նոր արգուադրգով ով, երանդները կմնաչն, խաղերը սուսերին ու ցոլացումներուն. հազձեսը ինքնաշարժերու, արտաքումը երազին: Սրգիսկան սրճարանի մը րեցասը, սբատաստն առնելիքը: Պար ու շշար: Լվզօրին տերեւներով հավանաւոր անկիսն մը. ծաղկատի աղջիկը անսպատկառուն շառագնած, կուսութեան յետամնաց ցոլք մը աչքերուն խորը ծարիքներուն ետեւէն, (անմեղութեան մօրմոք մը թերեւս,) մասերը վեռառաւած վարդի մը վրայ. գէմը ծերուկ մը ճագատ, հակառակ հագուստ կապտասի մէկասակից ճիգերուն՝ կորաքամակը սարբներու բարբարասութեան տակ. առջեւը գաւաթ մը առօրետենէրէն զգլիսած, ցանկութեամբ շուայորէն կը ժպափ: ԱՌ. ամբողջ նողինքը այդ ժպափին:

Հիրիկներ ու լելակներ. թէյ բուրումնաւէտ, իչս երանդներ, գեղօրներ, հազուագիւտ, զմայմէլի խանճիձալանձ մը. հիւրասրանը: Լսապւն ընկերութեան լաւագույններկայացուցիները: Պայմանագրական ժպիտներ: Տան ափրանին կը ժպափ պըշրուզ բարեկամուհին՝ ամուսինը ձեռքէն խըլելու հետամուտ. նորասի աղջիկը կը ժպափ աղջիկը իւ սիրած աղուն, զինքը լքած ու հարուած աղջիկն հշանաւած: Կարուած ամասինը միամիտ՝ կը ժպափ

կնոջը սիրահարին: Տարեց գրագետը կը ժպափ (դեղնարակ ժպիա) երիսասարգ ըստաստեղծին որուն կրակոս էջերը ազօտած են իր հին համբաւը, ելեկրականութեան ժայիթքումը ձիթափուղի կրմաթեղին վրայ: Դրամտակը կոչունակ՝ կը ժպափ խեղճ մարդուն որուն տունը քայլքայելու վրայ է: Նկարիչը կը ժպափ համբերասար՝ հապօօններով դասաւին արուեստի տեսութիւններուն, ապօպրանքի մը յոյսով. իսկ աշխարհիկ փիլիսոփան, իւրաքանչփոքին հոգեքանութեան տեղեակ, մարդկային խղճալի կառակերպութեան առջեւ կը ժպափ լայնորէն արհամարհու:

... Սպիտակութիւն... ցուրաը սպիտակութեան, սեւէն աւելի սահմակեցուցիչ պատերը, ձեղունը, անկալինները, բոլոր կարստները, ոլահարանները, քօներները ուրուականներու պէս սահող անյնող կերպարաններուն, ձերմակ ամենըը: Քայլեր որ ձայն չեն հաներ, վախուցիներ կամ լըռութիւն, հոտը խօսօխօմին. պատուհաններէն մեծ ծառերուն կարեկից նայուածը: Մայրանացը...: Գողգոթան կիներու, երկունքի տասապակակած շրջոնին, տաժանքի ոլահերուն տանջարանը:

Գունաս, արխնքամ, ժպավորի կնոջ գլուխը հասա կսուէ բարձին վրայ. օրհափ սարսաւը բազմացրած էակին, մարտիրոսացած՝ թմբեցուցիչներու, երկաթներու, միսի առէն սաւայսանդրներով յօշուած՝ պողպատաներու տակ:

Աշխատաւոր կնոջ կեանքը, տասնց հրճուանքի ու միօրինակ, սահած հետղչետէ քակուող մոխրագոյն կերպափի ծրաբի մը պէս, սարսած, մարած՝ ձերմակ ծածկացին ներքեւ: Շրմիներու կծկում մը ցաւագին:

Յրասասարաւու մաքրութեամբ ողորկուած տախտակին վրայէն՝ սպիտակ կինը, հիւանդապահուհին, հոգին քարացած մարդկային ցաւերան տեսքէն, կը հակի գէպի անկողինը, թերական անկողինը մը, գլուխ մը կը առաջին երախանքը, ո՞ր նապատակին համար կուտի, երբ անյուսութիւնը ջլասածէ արիութիւնը. անէացումը, միսկ երջանկութիւնը:

ժպանդէն, կեանքը որ կը հսկի լոյսի պէս կասպոյտ բարակ երակիներուն մէջէն: Խաչուած, մահամերձ մայրը, գերեզմանին սեմէն, վերակենդանացած, անարիւն լինակը ցոյց տալով, կը ժպափ զոհաբերութեան յաղթանակին:

... Փոսին եղերքը, ներկուած արաբին մօտ, ունեծաղիները, վայրի նարկիսիներ:

Երապանքի անկիւնը յոգնած գաղթականին: Գիւզանկարին ջինջ շրջանակը որուն մէջէն կ'աւատապահուին կորսուած սիրելի բաներ. այդին ու անակը, կոտորը հայրենի, արահետէն վերագարձը նախիրին, ջուրը որ կը կլկլայ գուսին մէջ օրն ի բան, գիշերն ողջուն, սօսաւիւնը արծաթ կտղամախիներուն, կոյս ճականներ ծաղիկով պատկուած, պարեր մարգերան վրայ, զանգակիներ Յարութիւն աւեստով: Յարութիւն ընկ ճուածին, յաղթաւածին, կեանքի պայմարին մէջ անզօրին: Յարութիւն, ինչու, քանի նոյնն են կեանքն ու մահը: Վերապարի մաքսութիւնին, կրկին յաղթաւելու համար, քանի հզօրինն է իրաւունքը, ո՞ր նապատակին համար կուտի, երբ անյուսութիւնը ջլասածէ արիութիւնը. անէացումը, միսկ երջանկութիւնը:

Խմբերգ մը՝ բիւրեղ օգին մէջէն: Կեանքի ու խայտանքի երգը. հայ աղջիկներ մեծ ճամբարն վրայէն կուգուն երգելով ցնծագին:

Վեր կացիք՝ քոյրե՛ր,
Պար բանել զլուարթ,
Հայոց աշխարհէն,
Զեղ նարկիզ ու վարդ...

Հայրենիքէն ծուէն մը, մեծ սարերէն արձագանգ մը, խախտայլ երխատարդութեան... հայրենաբազծ տարագիրը պահ մը կարօսը պալշկած, լքումի գիրկանգ խասումէն ճպապարած, ներաշխարհին խռովքն իսւափած, կը ժպափ լարուած յօյսի սոկի թելին:

... Հեռագրական ճողին վրայ, բոյնը քանդաւած ծիծենակ մը՝ ժպիսէ զուրկ: Փարփղ, 1929 ԱՆԱՀԻՏ